

Բարեյիշատակ հեղինակն՝ Պատմութեան
Հայ լրագրութեան, Հայր Գրիգորիս Գալէմ-
քեարեան որ ի Մխիթարեանցն Վիեննայի,
գրելով զգադարմանէ՝ «Ազգարար»ին յամին
1796, ենթագրէ թէ մահ խմբագիր-Տրատա-
րակիչ Քահանային լեալ իցէ անշուշտ պատճառ
դադարման անդրանիկ լրագրոյն մերոյ՝ զի յէջ
210 իւրոյ երկասիրութեան ասէ թէ՝ «Կ'երեւայ
թէ ծերունի խմբագիրն այս միջոցին վախճանած
է վասն զի այս ժամանակէն ետեւ իւր տպարա-
նէն գիրք չէ հրատարակուած»:

Որպէս տեսին ընթերցողք, մեռաւ նա ի
բարւոյ ծերութեան զկնի 28 ամաց դադարման
«Ազգարար»ին 19 Փետրվարին (ըստ նորոյ
Տուժարի) 1824 ամի, ուստի գամ խոնարհաբար
ինդրել ի Տեար Թէոդիկէ հաճել մեծանել եւ
զայդ որ նշանակելի յիւրում «Տարեցոցի» ի
Հարս ազգային տօնից:

Ի Կարխաթա - Հնդկաց, 83/15 Մայիս 1923:

ՄԵՍՐՈՒՎ 8. ՄԵՓԵՆՑ
Նայր - Զուղայեցի:



Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

Գ Ր Ի Գ ՈՐ Մ Ե Գ Ի Ս Տ Ր Ո Ս Ի

Մ Ր Գ Ո Ր Զ Փ Ա Ն Ա Ք Ի

Լ ՈՒԺՈՒՄ Ե

ԺԱ. գարու հեղինակ իրթնախօսն Մա-
գիստրոս՝ չորս փոքր ոտանաւոր գրութիւն թո-
ղուցած է մեզի, որոնք իրենց առաջին բառերու
համաձայն՝ կը կոչուին 1. Գամագտական,
2. Մրգուզ փանաք, 3. Գանգիւն բախիւն,
4. Կէտ կարթիւ (տպուած վերջին անգամ
Ազգասիրապոյ 1910, և Կոստանեանցի հրա-
տարակութեամբ, Գրէէր Մաթեմատիկ Քլէմէն,
էջ 133—135 եւ 236—240):

Եգիպտական մէհենագիր գրութեանց նման
անիմանալի բաներ էին ասոնք, երբ յանկարծ

Նորայր Բիւզանդացին՝ Champollionի նման գտաւ
հանելուկին բանալին եւ առաջին անգամ ինքը
ձեռք զարկաւ լուծման գործին: Այս բանալին
էր Գամագտականի առաջին կէսին թարգմանու-
թիւնը՝ զոր թողուցեր էր ինքը Մագիստրոսը,
որով եւ կարելի եղաւ այդ անիմանալի գրուածքին
առաջին կէսին գաղտնիքներուն թափանցել (տես
Բանասէր 1900, էջ 119—140):

Նորայրի գործը շարունակեց Հ. Գ. Մէնէ-
վիշեան, որ հիմնուելով Մագիստրոսի կիսատ
թարգմանութեան եւ հին ձեռագիրներու մէջ
պահուած քերթողական բառգրքերու վրայ՝
շատ յաջող կերպով լուծեց ամբողջ Գամա-
գտականը (տես Գրիգորի Մագիստրոսի «Գամա-
գտականի» ամբողջական լուծում, երկասիրեց
Հ. Գ. Մ. Վ. Մէնէվիշեան, Վիեննա 1912):

Այսպէս վերջացաւ Գամագտականի գործը:
Քաջալերուելով Հ. Մէնէվիշեանի օրինա-
կէն եւ հետեւելով մասամբ իր գծած ուղիին՝
կը ձեռնարկեմ ես ալ լուծելու Մագիստրոսի
կը ձեռնարկեմ ես ալ լուծելու Մագիստրոսի
երկրորդ անիմանալի գրութիւնը՝ Մրգուզ փանաք:
Իրը բնագիր կը գործածեմ Կոստանեանի
հրատարակածը (էջ 237), հանդերձ ձեռա-
գրական տարբերութեամբ (էջ 279), իսկ իրը
մեկնութեան միջոց ունիմ Նոր Հայկազեան Բա-
նարանը (ՆՀԲ), Առ ձեռնը (ԱԲ), Մէնէվիշեանի
գիրքը եւ Երեմիա վարդապետի Բառգիրք հայոցի
կրկին հրատարակութիւնները (Ա. տպ. Արի-
ֆոննա 1698, Բ. տպ. 1729):

Բնագիր

(ըստ Կ. Կոստանեանի, էջ 237):

1. Մրգուզ փանաք ծրգեալ ձեքեալ անհրճ¹
ողեալ յոռեալ,
2. Իրազեկ խանտեալ² մանձրեալ յարազե-
նեալ³ իսկոյն յահրեալ,
3. Սանջուկ⁴ մանդոն ճահճեալ⁵ զամեկեալ⁶
ըմբահակեալ⁷,
4. Գիրադատ⁸ պատենեալ անուհաւար պա-
րայածեալ⁹,
5. Որջասող եւ գրուանող ձեքեալ նոծեալ¹⁰
ապաղանեալ¹¹
6. Փինատ թեքքո¹² փքացեալ ապա զինիւ¹³
բաց ասացեալ¹⁴,
7. Հիկէն գոյս¹⁵ կոյր կոպանեայ¹⁶ թափա-
ռական կոկողացեալ,
8. Ամայի բաղագրեալ¹⁷ առ վերական ի զուր
խոնջեալ:

- 9. Անխորասոյղ արգօր¹⁸ կարծեալ արտօրինեալ¹⁹ բարուրեալ,
- 10. Անդրուատ²⁰ գրուակ բոսոր անիրապէս ըմբոշխորեալ²¹,
- 11. Անճոռնի տիպ դիմառեալ ապաժաման լաւից եղեալ,
- 12. Ընկրկեալ²² թոպեալ թրմեալ²³ խողեալ ի յայտ²⁴ տրամակայեալ:
- 13. Բոսորագոյն հաշմեալ չույածական արտալածեալ,
- 14. Իւղագործ կիւտ կածնական յուզեալ խուզեալ²⁵ եւ խողխողեալ²⁶,
- 15. Անհեթեթ վիթխարացեալ հրազիմացող գաղափարեալ,
- 16. Մեղզեոտ²⁷ մախիզ զոփեալ²⁸ միտեալ յարդեալ արասունեալ²⁹:

Ձեռագրական տարբերութիւններ

(ԿՆ 279):

- | | |
|---|------------------------------------|
| 1. անյոյծ. | 15. գոս. |
| 2. խանդեալ. | 16. կոպանեալ. |
| 3. յարաշինեալ | 17. բարաղադրեալ. |
| 4. մանչուկ. | 18. արգօպ. |
| 5. ճահեալ, ճածեալ. | 19. արտագիտեալ. արտարինեալ. |
| 6. զակիմեալ, զամիկեալ. | 20. անդրուատ. |
| 7. ընկահակեալ. | 21. ընկրեալ. |
| 8. դիւրագարդ, դիւրաթարթ. | 22. ընկրեա. |
| 9. պար յածեալ. | 23. թմրեալ, թմրեալ. |
| 10. հոծեալ. | 24. թողեալ ի յարդ, խորշեալ ի յայդ. |
| 11. ապաղինեալ. | 25. խողեալ. |
| 12. փինաթեքրդ, փինաստ փէքրդ, փինաստ փթիքրդ. | 26. խոխոջեալ. |
| 13. ապաղինեւ. | 27. միդդեդ. |
| 14. բացասացեալ. | 28. ոփեալ. |
| | 29. առասունեալ. |

Վերականգնուած ընագիր

(սին վերականգնուած բառերը անորոշաբար կն):

- 1. Մրգուզ փանաք ծրգեալ ծեքեալ՝ անհոյծ ոգեալ յառեալ,
- 2. Իրազեկ՝ խանտեալ, մանձրեալ, յարազինեալ, իսկոյն յահրեալ.
- 3. Մանչուկ մանչոն ճահճեալ, զամեկեալ, ըմբահակեալ.
- 4. Գիւրագատ պարեկեալ, անուհասվար պարայածեալ:

- 5. Որջանոյզ եւ գրուանոյ ծեքեալ, նոծեալ, ապաղինեալ.
- 6. Փինատ փէքր վեքացեալ՝ ապաղինեալ. բացասացեալ.
- 7. Հիկէն քոս կոյր կոպանեալ, թափառական, կոկողացեալ.
- 8. Ամայի բաղադրեալ, բարեբալ ի զուր խոջեալ:
- 9. Անխորասոյղ արգօր կարծեալ՝ արտօրինեալ բարուրեալ.
- 10. Անդրուատ գրուակ բոսոր՝ անիրապէս ըմբոշխորեալ.
- 11. Անճոռնի տիպ դիմառեալ, ապաժաման լաւից եղեալ.
- 12. Ընկրկեալ, թոպեալ՝ թմրեալ թմրեալ, ի յայտ տրամակայեալ:
- 13. Բոսորագոյն հաշմեալ, չույածական արտալածեալ.
- 14. Իւղագործ կիւտ կածնական յուզեալ, խուզեալ եւ խողխողեալ.
- 15. Անհեթեթ, վիթխարացեալ, հրազիմացող գաղափարեալ,
- 16. Մեղզեոտ մախիզ զոփեալ՝ միտեալ, յարդեալ, արասունեալ:

Թարգմանութիւն:

- 1. Նայելով իմ հասարակ ըսածներուս՝ կը ցնդաբանէիր թէ անոնք անպիտան, գձուձ ու աղոտոտ բաներ են:
- 2. Երբ իրազեկ եղար, նախանձով վառեցար ու մրկեցար, ու զէնք առիր, շուտ մը դէմ յանդգնեցար:
- 3. (Իբրեւ մանչուկ մը, փոքր տղայ մը ստահակեցար, ընդվզեցար) եւ ըմբոստացար:
- 4. Գիւրին բան մը երեւցաւ քեզի. բայց հիմայ ճամբադ կորսնցուցած՝ ման կու գաս ասդին անդին:
- 5. Որջիդ մէջ պահուած՝ ծածուկ կը ցընդաբանէիր, հիմայ (ընկճուեցար), պարտուեցար:
- 6. Խեղճ ու թշուառ հպարտացեր էիր՝ հիմայ յայտնապէս ու վճռաբար անզէն ու տկալ կոչուեցար:
- 7. Ինչպէս կոյր կը դեգերիս թափառական, դու որ մեծամտեր էիր:
- 8. Ի զուր իրար խառնեցիր [գրուածքէս բան մը հասկնալու համար], ի զուր եւ ի զուր յոգնեցար:
- 9. Պարզ [կամ դիւրահասկանալի] խօսք

Բաղադրել 8. իրար խառնել, հոս առնուած է՝ գրուածքի մը միտքը հասկնալու համար՝ բառերը իրարու հետ համեմատել, շարագասութեան կարգը քրքրել եւն իմաստով:

Բարոյրիլ 9. մեղադրուել, դատապարտուել: Շինուած է բարոյր, բարոյրն է՝ «մեղադրանք, զրգարութիւն», բառէն:

Բացասացեալ 6. յայտնապէս ու վճռաբար այնպէս կոչուել. հմտ. բացուել «յայտնի վճռաբար ըսել», մեր բառը ասոր կրաւորականն է: Բնագիրն մէջ կոստանեան դրած է երկու բառով՝ բացուցել, որ միտք չունի. ձեռագրական տարբերութեանց մէջ կը գտնեմք բացուցել, զոր իբր աւելի ուղիղ ձեւ՝ կ'առնում բնագրին մէջ:

Բոսոր 10, Բոսորագոյն 13. երկուքն ալ կը նշանակեն «կարմիր», եւ հոս առնուած են «ամօթէն շիկնած, կարմրած, ամօթահար», իմաստով:

Գաղափարել 15. իր վրայ այնպիսի գաղափար ունենալ, կարծել, համարել:

Դոս 7. կոստանեանի բնագրին մէջ գրուած է գոյն. ուղիղ ձեւն է գոյն «կաս, ես», ինչպէս կը գտնենք ձեռագրական տարբերութեանց մէջ. յաջորդ կոչ բառէն ազդուելով է որ բառը այս ձեւն ստացեր է:

Դրուակ 10. կոստանեանի բնագրին մէջ գրուած է գրուակ. ձեռագրական տարբերութիւններ ալ չկան: Մարդ կը փորձուի նախ մտածելու թէ ասիկա եղիշէի ծանօթ գրուակ «յանցաւոր» բառն ըլլայ. Յորժամ գրուակ եղին նոքա յիրս արքունի եւ մահապարտ գտան (եղիշ. մատ. սպ. վենետ. էջ 143): Այս պարագային յիշեալ տողը կրնանք թարգմանել «նախատուած, յանցաւոր ու ամօթահար»: Բայց երեմիայի բառգրքին մէջ կը գտնենք գրուակ «գրոյց» բառ մ'ալ, որ եթէ առնուք «խօսք» իմաստով, կրնանք նոյն տողը թարգմանել «նախատական ամօթալի խօսք», ինչ որ նոյնպէս շատ յարմար կուգայ տեղին:

Դրուանող 5. ծածուկ. գրուած է իբր հումանիշ՝ որչափ «իբր որջին մէջ սուզուած, թաքնուած, թաքուն, գաղտնի», բառին քով, նշք եւ ԱԲ գիտեն արդէն գրուակ «գրուանին տակը զինքը ծածկող»: Այս առումը ձեւացած է Մատթ. Ե. 15 (եւ ոչ լուցանեն ճրագ եւ զնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի եւ լոյս տայ ամենեցուն՝ որ ի տանն իցեն) եւ Մարկ. Գ. 21 (Միթէ գայ ճրագ, զի ընդ գրուանաւ զնիցի կամ ընդ մահճօք. ոչ ապա-

քէն ի վերայ աշտանակի զնիցի) հատուածներուն ակնարկութեամբ: Նոյնպէս ունի նաեւ Մէնէվիշեան, էջ 53:

Դիմաւտալ 11. դէմք մը առած, դէմքը այնպէս ձեւացուցած. կազմուած է դէմք եւ նոյն բառերէն, բայց իմաստով կը զանազանի դիմաւտալ եւ դիմաւտալ բառերէն: Բառիս հետ միասին գրուած է դէմք «դէմք, կերպարանք», որ դիմաւտալ բարդին առաջին մասին գրեթէ կրկնութիւնն է: Ըստ յոսմ. ձեռագրի դէմք դիմաւտալ կը նշանակէ «դէմքդ անձոնի կերպարանք մը առաւ, քիթդ բերանդ թիթուցուցիր»:

Դիւրադատ 4. դիւրին դատուած, դիւրին կարծուած:

Զոպիլ 16. նեղուել. — շայ. շոյն «գողալ, սարսալ», բառն է՝ որ Մագիստրոսի քով նոր առում մը ստացեր է: Նոյն առումով է նաեւ Գամագտականի մէջ. Ախորժեալ արտասանեմ զդատ արկածեաց գիր յանգականդ, զի զօրեսցիս (հեշտ է ինձ յայտնաբանել զվճիռ թշնամանաց գիրս չափական, զի նեղեցիս): Բառիս վրայ ընդարձակ տեղ Մէնէվիշեան, էջ 43—44:

Ըմբահակիլ 3. ընդվել, ապարասանիլ, անհնազանդ գտնուել: Լաւագոյն գրութիւնն է ըմբահակ, որ եւ ըմբահակ, ըմբահակ, ծագած պահակ «պահպան, ոստիկան», բառէն: Գործածուած է նաեւ Գամագտականին մէջ՝ ըմբահակէն ձեւով, չիկէն գեոտրաս հտպտեալ ըմբահակեալ կոկողանաս (Որպէս զորսորդ ծածկեալ ապարասանեալ մեծամտես): Բառիս վրայ տեղ նաեւ Մէնէվիշեան, էջ 54:

Ըմբոշխորեալ 10. Գրուածքիս ամենէն մութ բառն է, որ ուրիշ որեւէ տեղ աւանդուած չէ. երեմիայի բառգրքը չգիտէ. գրիչներէն մէկն ալ չէ կրցեր ճիշտ կարգալ բառը եւ օրինակեր է ընդել, որ յայտնի կերպով սխալ է. քանի որ չափի կողմէ չի յարմարիր: Կրնայինք ըմբոշխորեալ կապել ըմբոշիլ բային եւ թարգմանել «լուրի վայելել», (նախատանքի ամօթալի խօսքը պարագայ տեղը լուրի վայելցիլ (կերար): Բայց ասիկա մեր կողմէն յանդգնութիւն համարելով, կը սպասենք որ լաւագոյն աղբիւրները լուծեն ինչդիրը եւ այս անձանօթ բառին ճիշտ նշանակութիւնը երեւան հանեն:

Թմրեալ 12. կոստանեանի բնագրին մէջ գրուած է Թմրեալ, միւս ձեռագիրներն ունին Թմրեալ, Թմրեալ: Հայերէն կայ Թմրեալ բառ մը եւ կը նշանակէ «շողուելով կակուցած, թրջուած», սակայն այս իմաստը շատ չի յար-

բերութեան, ուստի պէտք է ընդունիլ թէ բառին հարազատ ձեւն է հօն-հօն: Ասիկա կազմուած է հօն մասնիկով հօնին արմատէն, որ կը գտնեմ Երեմիայի բառգրքին կրկին տպագրութեանց (Ա. տպ. էջ 152, Բ. տպ. էջ 219), ինչպէս նաեւ Փէշտիմալճեանի Հայկազեան բառարանին մէջ (տպ. Կ. Պոլիս 1844) «գրիչ», նշանակութեամբ, որով հօն-հօն կ'ըլլայ «գրչի, գրչագրական», եւ շատ լաւ կը յարմարի հօն-հօն մօտաբանութեան (գրչագրական վերառութեան) դարձուածին, որ է նամակ կամ այլ գրութիւն:

Կիւղ 14. Կոստանեանի բնագրին մէջ տպուած է հէ-դ, առանց ձեռագրական տարբերութեանց. այսպիսի բառ մը չեմ գտներ որեւէ տեղ. ըստ իս ուղղելի է հէ-դ (այն է հէ-տ), որ ծանօթ հէ- «ձիւթ, խէժ», բառն է եւ նախորդ ի-դօրօք եւ յաջորդ հօն-հօն (գրչական) բառերուն հետ միասին գործածուելով՝ կը ցուցնէ որ խօսքը թանաքի եւ գրչի մասին է: Ինչպէս հիմայ, նոյնպէս եւ հին ժամանակները, մէլանի գլխաւոր տարրը խէժն էր: Ահա թէ ինչ կը գրէ Villon, Nouveau manuel complet de la fabrication des encres de toutes sortes (Paris 1895) գրքին մէջ, էջ 1—2. «Ինչպէս նորերը, նմանակէս եւ հիները՝ գրելու համար կը գործածէին սովորաբար սեւ թանաք. բայց այդ նիւթը արդի կազմութիւնը չունէր: Իրօք որ ըստ Պլինիոսի, Արտուվիոսի եւ Գիոսկորիդէսի՝ նա բաղկացած էր պարզապէս խէժի հետ մուրի կամ պորփիրացեալ ածուխի խառնուրդով»: Նորագոյն թանաքներու մէջ առատ քանակութեամբ կը գտնենք արաբական, Սենեկալի, Կալամի, Պէրպէրիստանի կամ հնդկական խէժ (տես անդ, էջ 13—14): Բայց հէ- բառին քով գտնուած ի-դօրօք բառը ուրիշ կարեւոր յայտնութիւն մ'ալ կ'ընէ մեզի: Villon (անդ) կ'ըսէ թէ «հիներու թանաքին մէջ չգտնուելով mordant (թանաքը կպցնող՝ հաստատող նիւթ), չէր կրնար թափանցել պապիրոսի կամ մագաղաթի ներսը, այլ փռուելով միայն անոնց մակերեսի վրայ, կրնար շփու մով կամ ջուրով դիւրութեամբ ջնջուիլ: Պլինիոսի ժամանակ փորձեր լին անջնջելի դարձնել թանաքը՝ հետը քացախ խառնելով. կ'երեւայ թէ գաղափար ունեցեր էին նաեւ թանաք պատրաստել գղթորի եւ երկաթի ծծմբատի խառնուրդով. բայց ասիկա հաստատուած չէ: Պլինիոս կը սորվեցնէ մեզ նաեւ որ թանաքի մէջ խառնելով օշինդր (absinthe), գրքերը մուկերու հարուածէն կ'ա-

ղատէին», Կ'երեւայ թէ հայերը թանաքը մագաղաթի մէջ ծծել տալու իբր միջոց մտածեր էին մէջը իւր խառնել, որ թէեւ ներկայ սովորական թանաքներու մէջ կը պակսի, բայց առատութեամբ կը գտնուի տպագրական եւ վիճակագրական թանաքներու մէջ, եւ նոյնպէս կրնար գտնուիլ հին ժամանակի թանաքներու մէջ, քանի որ գրութեան նիւթը մագաղաթը լլայլով՝ իւրը պտղելու (տարածուելու) երկիւղը չկար, ինչ որ կայ հիմայ թուղթի համար:

Պոպանեալ 7. դեգերեալ, թափառական. ձեռագիրները կու տան հոյանէայ եւ հոյանէալ ձեւերը. Կոստանեան բնագրին մէջ դրած է հոյանէայ, իսկ ծանօթութեանց մէջ կը թողու հոյանէալ, մինչդեռ հակառակը պէտք էր, ինչպէս որ առհասարակ է-ալ կը վերջաւորին Մըրգուզի շատ մը բառերը: Մագիստրոս գործածեր է բառս նաեւ Գամագտականին մէջ. քանզի կոպանեալ ծղենի (քանզի դեգերեալ շրջի): Բառիս վրայ տես նախ Նորայր, Բանաս. 1900, էջ 134 եւ յետոյ Մէնէվիչեան, էջ 24:

Հրաշխմացող 15. հրաշալի գիտուն: — Բառիս համար Կոստանեանի բնագրին մէջ ունիւք հրաշխմացող. ձեռագիրները ոչ մէկ տարբերութիւն կը ներկայացնեն. Կոստանեան ալ նկատողութիւն մը ըրած չէ. բայց ըստ իս շատ պարզ է՝ որ պէտք է սորագրել հրաշխմացող:

Ղամկեալ 3. անստոյգ բառ. տեղէն կ'երեւայ որ ըմպանակեալ բառին հոմանիշ մը ըլլայ: Երեմիայի բառգիրքը գիտէ դօթ «տառապանք, խոնարհեալ, բարեկամ». այս նշանակութիւնները հոս չեն յարմարիր: Բայց ունի նաեւ դօթ «եզն», որմէ կարելի է ենթադրել դօթեալ «եզի կամ աւելի լաւ՝ ցուլի պէս եղջերցել, ընդվզել». հմտ. դօթեալ ընթերցուածը ձեռագրական տարբերութեանց մէջ:

Ճահնեալ 3. անստոյգ բառ. ՆԶԲ կը մեկնէ «մանկութեամբ արբեալ, ստահակեալ», ԱԲ կը դնէ «ջրոտ»: Առաջին իմաստը յարմար է (եթէ ընդունինք որ հանդէս եւ հանդէս «տղելի կը նշանակեն»), բայց ապացոյցի կը կարօտի. երկրորդը բոլորովին անիմաստ է (ԱԲ ուղած է անշուշտ կապել հանդէս բառին): Երեմիայի բարգիրքը ունի հօնեալ «խոնարհիլ», որ շատ յարմար կու գայ յաջորդ դօթեալ բառին, եթէ ասիկա ընդունինք դօթ «խոնարհեալ» ձեւէն: Բայց ասոնց կը հակառակի ըմպանակեալ՝ որով «ըմպոստանալ» իմաստը անկասկած է: Մենք լաւագոյն համարեցինք առ այժմ դնել ՆԶԲ ի տուած իմաստով, բայց փակագծի մէջ:

Մախիզ 16. անտեղեակ: Այլուր գործածուած է «տգեղ, անյայտ, աներեւակ» նշանակութեամբ: Բառիս վրայ վերջին անգամ տես Մէնէփիշեան, էջ 26, 98, 129: Մեր բառին ամէնէն աւելի յարմարող վկայութիւնը կը գտնենք գամագտականին մէջ. ջի մի մախիզեալ եւ ծիւրեալ մեղկիցիս (զի մի անտեղեակ մնացեալ՝ ծիւրեալ ծնգիցիս):

Մանձրեալ 2. այրիլ, մրկիլ: Կոստանեանի ձեռագիրները տարբերութիւն մը չեն ներկայացնել, բայց Մէնէփիշեան (էջ 11) կը գրէ հանրապէս, որ տպագրական սխալ մը կը կարծեմ: Երեմիայի բառգիրքը (Ա. տպ., էջ 204, Բ. տպ., էջ 293) գիտէ հանրապէս «խանգարեալ» բառ մը՝ որ անշուշտ նոյն բառին արմատական ձեւն է: Գաւառականներուն մէջ ալ կայ հանրապէս «այրիլ, խանձիլ, մրկիլ»: Թէեւ «խանգարիլ» (չփոթիլ) իմաստը կրնայ յարմարիլ տեղին, բայց ես կը կարծեմ որ աւելի յարմար է «այրիլ, մրկիլ» իմաստը՝ իբր տեսակ մը հոմանիշ՝ քովի խանգարեալ բառին: Այս պարագային «խանգարեալ» բառն ալ կրնանք ընդունիլ ոչ թէ «չփոթիլ» իմաստով, այլ նոյնպէս «այրիլ, մրկիլ», ինչպէս կը գտնենք քանի մը գաւառականներու, յատկապէս Պոլսի բարբառին մէջ. լինէ խանգարեալ է:

Մանչոն 3. անստոյգ բառ. ՆՀԲ գաւառական հանրապետին կը կցէ, որով հանրապետական մանչուկ, տղայ, երեխայ: Երեմիայի բառգիրքը չունի:

Մանչուկ 3. անստոյգ բառ: Կոստանեանի բնագրին մէջ գրուած է «անչուկ». ՆՀԲ ունի հանրապետական ձեւով, որ յաջորդ հանրապետական նախնութիւն կազմելով, շատ պատշաճ կ'երեւայ: ՆՀԲ ինչպէս ստուգաբանութեամբ, նոյնպէս եւ նշանակութեամբ կը կցէ հանրապետին: Երեմիայի բառգիրքը չունի ոչ հանրապետական «անչուկ»: Կրնայ ըլլալ որ մեր այսօրուան գաւառականներուն շատ սովորական հանրապետական մանչուկ բայց այստեղ մեղի կասեցնող համագաւառական ճիշտ այդ պարզութիւնն է, որովհետեւ վարժուած ենք Մագիստրոսի մէջ տեսնելու մէկը՝ որ միայն իր թիւն ու անձանթով բառեր կը գործածէ եւ ամէնուն ծանօթ սովորական բառերը իր գրչէն դուրս կը վտարէ: Բայց ինչէն ուրիշ որ Մագիստրոսի ժամանակ հանրապետական բառ մ'էր. այսօր բառի մը սովորական ըլլալը ամենեւին պատճառ չի տար կարծելու թէ միշտ ալ սովորական եղած է: Այս մասին օրինակ ըլլայ Խիւսի բառը՝ որ այսօր ընդ-

հանուր տարածուած ձեւ մ'է եւ չկայ հայ մը՝ որ չգիտնայ. բայց Ե. դարուն հազիւ երբեք գործածական ձեւ մ'էր: Աւելի յարմար է յիշել Խիւսի, որ այսօրուան լրագրական լեզուին մէջ շատ սովորական բառ մ'է. բայց այդպէս չէր առաջ. եւ ահա նոյնը կը գտնենք նաեւ Մագիստրոսի Մրգուզ փանաքի մէջ, դրուած հեղինակին կողմէ՝ իրրեւ անիմանալի բառ: Այսպէս ըլլալու է նաեւ հանրապետական հայ բարբառներուն համար անձանթով եւ անգործածական է եւ միայն կը ծիւղի բարբառներուն համար սովորական:

Մեղրէտ 16. այս բառին դէմ Կոստանեանի բնագիրն ունի միջոց (այլ ձ. միջոց), որ բոլորովին անձանթով բառ մ'է: Երեմիայի բառգիրքին մէջ (Ա. տպ., էջ 208, Բ. տպ., էջ 298) կը գտնեմ միջոց «բանտ» բառ մը, որ եթէ առնուի իբր «բանտարկեալ», շատ յարմար կու գայ տեղին: Այս ձեւով ալ կը մտնեմ բնագրին մէջ:

Միտիլ 16. «հաւանութեան գալ, խոնարհիլ»: Բառիս այս առումը սովորական է հայերէնի մէջ: Մէնէփիշեան (էջ 32) գամագտականին մէջ կը գտնէ միտիլ «կցել, միացնել» նշանակութեամբ, բայց ասիկա չի յարմարի հոս:

Մրգուզ 1. նուաստ, անպիտան: Նոր Հայկ. բառարանին ծանօթ է բառս, որուն համար կու տայ նաեւ քանի մը ուրիշ վկայութիւն, ինչպէս Փիլ. Լիւս. Աճ որս. Եղիշ. միանձ. (էջ 163), Համամ առկ. ՆՂ. Թղթ: Նոյնը գիտէ նաեւ Հայերեմիայի բառգիրքը (Ա. տպ., էջ 217, Բ. տպ., էջ 311) եւ երկու տպագրութեանց մէջ ալ կը մեկնէ «անարգ»:

Յանրիլ 2. մեկուն դէմ յանդգնութիւն ընել, յանդգնիլ: Բառս այս ձեւով այլուր գործածուած չէ, բայց կայ յանրանալ «յանդգնիլ, անկարգանալ», յանրանիլ «յանդգնութիւն» զոմ. Աղէքո. յանրանալ «յանդգն կերպով» Արծր. Յանրանալ «պարագ ու խենթ բաներ» Խիւսի. Յանրանալ «պարագ. բոլորին արմատն է խոտը» Թէոդ. Մայրագ. բոլորին արմատն է յանրանալ որ կը գործածէ Ոսկ. ա. Կոր. ասիկա նոյն է յանրանալ բառին հետ, որ «անխորհրդաբար, յանդգնութեամբ» իմաստով կը գործածեն Ոսկ. Ես. Եփես. Երբ. Սերբեր:

Յանիլ 1. նայիլ: Երբայիլ 2. զէնք առնել, մեկուն դէմ զինուիլ: Կազմուած է յոր եւ զինիլ բառերէն: Ուրիշ տեղ գործածուած չէ հայ մատենագրութեան մէջ: Չեռագրի մը յորայիլեալ տարբեր-

րակը պարզ սխալագրութիւն մ'է՛ շեւ շեւ տա-
ռերուն նմանութենէն յառաջացած:

Յարդիլ 16. կարգի գալ, շէր ու շնորհք
ստանալ: Նշք այս բառը կը մեկնէ «յարգի
պէս ըլլալ» եւ ասոր համար երկու վկայու-
թիւն կը բերէ. առաջինը Փարպեցիէն է, իսկ
երկրորդը Մագիստրոսի վերոյիշեալ վկայու-
թիւնն է: Առաջին օրինակին մէջ բառին նշա-
նակութեան վրայ չեմ կասկածիր. բայց եր-
կրորդ օրինակին մէջ աւելի պատշաճ կը հա-
մարէի «կարգի գալ» նշանակութիւնը: Կազ-
մուած է «րդ», «շր» «ձեւ, կարգ» արմատէն,
որմէ ունինք նաեւ «րդ»-ը:

Յոծեալ 5. անստոյգ բառ, որովհետեւ
նոյն իսկ հարազատ ընթերցուածը անորոշ է.
Կոստանեանի բնագրին մէջ դրուած է նո՞ձեւ,
ձեռագիր մը ունի նո՞ձեւ՝ որ ծանօթ բառ է եւ
կը նշանակէ «խտացած, թանձրացած, հոտած»:
Տեղէն դատելով՝ հոմանիշ է կամ ձեւեւ բա-
ռին եւ կամ «դո՞ձեւ»-ին: Երեմիայի բառ-
գիրքը չունի:

Ոգել 1. ըսել. այլուստ ծանօթ եւ Մա-
գիստրոսի սիրած բառերէն մէկն է. ասոր վրայ
աւելի երկար կը խօսի Մէնէվիշեան, էջ 74:

Որջասոյց 5. իր որջին մէջ սուզուած,
պահուած. յաջորդ գրութեան բառին հոմանիշն է:

Չույսածական 13. այս բառը Նշք եւ
ԱԲ կը մեկնեն «բարբարական», այսինքն «աս-
տանդական, անգործ պարպ պտտող»։ Կազ-
մուած է «չ» եւ «ո՞ձեւ» բառերէն, ինչ որ շատ
լաւ կը յարմարի յաջորդ «րդ»-ը «դո՞րս
վտարուած» բառին:

Պատեհեալ 4. այս բառին դեմ Կոստա-
նեանի բնագիրն ունի պարբերական. եւ թէեւ ձե-
ռագիրները որ եւ է տարբերակ չեն ցուցներ,
բայց ըստ իս սխալ գրչութիւն մ'է. պէտք է
ուղղել պարբերական: Այս կերպարանքին տակ
բառը կը նոյնանայ պարբերական ձեւին հետ՝ որ
Մագիստրոս Գամագտականին մէջ կը գործածէ
«երեւեալ» իմաստով (տես Մէնէվիշեան, էջ 25):
Պարբերական եւ պարբերական միեւնոյն բառերն են:

Պարսպածիլ 4. պտտիլ. հոս յատկապէս
կը նշանակէ «ասդին անդին մոլորական պտտիլ»:

Տիպ 11. դեմք, կերպարանք: Ասոր վրայ
տես նաեւ դեմքը:

Տրամակայեալ 12. հասկնալ, ըմբռնել,
խելամուտ լինել. համտ. Գամագտականին մէջ՝
Տեհեմ քեզ տրամակայեալ փարթար զտար-
րումն (տես նաև քեզ խելամուտ լինել գոնեայ

յեական մասունք): Բառիս վրայ ընդարձակ կը
խօսի Մէնէվիշեան, էջ 110:

Փեր 6. թշուառ: Բառս գործածուած է
վերջ հոմանիշին հետ. ձեռագիրներն ունին վե-
րջ վերջ, վերջ վերջ եւ մէկն ալ՝ երկու բա-
ռերը իրարու միացուցած՝ վերջ-վերջ. նոր շայ-
կազեան բառարանի գործածած ձեռագիրն ալ
ունեցած է վերջ վերջ. բայց Կոստանեանի հե-
տեւելով իր ընտրած ձեռագրին՝ բնագրին մէջ
մտնուցած է վերջ վերջ, որ ըստ իս շատ անյա-
ջող է, յատկապէս վերջավանկի շ գրին պատ-
ճառաւ, որ անկարելի բան է հայերէնի մէջ:
Մագիստրոսի սիրած նմանաձայնութեամբ շատ
աւելի պատշաճ է՝ ձեռագիրներուն մեծ մասին
հետ կարգալ վերջ վերջ: Նշանակութիւնը
որոշած է Նշք, անշուշտ հետեցնելով իբր
նոյնանիշ դրուած քովի բառէն, որովհետեւ
վերջ վերջ գործածուած չէ հայ մատենագրու-
թեան մէջ:

Փինատ 6. խեղճ, ողորմելի. այսպէս կը
մեկնէ իրաւամբ Նշք, վկայութեան կոչելով
նաեւ Յիշատակարաններէն ուրիշ հատուած մը
որ բառին իմաստը աւելի կ'որոշէ. նման վկայու-
թիւն մ'ալ կը գտնեմ Զաքարիա Սարկաւազի
մէջ (Բ. 143): Երեմիայի բառգիրքը (Ա. տպ.,
էջ 323, Բ. տպ., էջ 466) կը գրէ վերջ «ողորմ
կամ չքաւոր»։ Բայց անշուշտ տպագրական
սխալ մ'է եւ պէտք է կարգալ վերջ, որովհե-
տեւ կը գտնուի վերջ նախատառերով սկսող բա-
ռաշարքին մէջ:

Վիթխարացեալ 15. վիթխարի, մեծ,
խոշոր: Ասոր տարբերութիւնը վերջ վերջ բառէն
այն է՝ որ վիթխարին իրենին եւ իրօք մեծ է.
իսկ վիթխարացեալ ըսելով Մագիստրոս կ'ուզէ
ծաղրել իր թղթակիցը՝ որ «մեծ չէր, բայց ինք-
զինքը մեծ բան մը կը ձեւացնէր»:

Հ. ԱՃԱՌԵԱՆ

